

**ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ**

**(ԽԵԻ) ՅՈՎ, ՀԱՆՆԷՍ ԹԼԿՈՒՐԱՆՑԻ**

**ՄՃԵ.**

Երբը զրՌագաւ ծընաւ, նա զՓաղէկ՝ զհայրըն Աերուքայն,  
եւ նա ըզՆաքովը ծընաւ, նա զԹարայ՝ զհայրն արրահամեան:

**ՄՃԶ.**

Աշտարակին բարձրութիւն ճանապարհ էր Յ ամբսեան,  
յերկիւղէ ջրհեղեղին հայցէին հրնար փրկութեան:

**ՄՃԷ.**

Խընդրեցին զտապանն եւ զգրախտն, ոչ ելին ւ ո՛չ հանդիպեցան,  
յուսացան ի յաշտարակն, եւ չեղեւ զոր ինչ կամեցան:

**ՄՃԸ.**

Եկայք իջցուք յաշտարակն, յայտնութիւն Սուրբ Երրորդութեան,  
Հօր եւ Որդոյ, Սուրբ Հոգւոյն, որ շինէ բակէ զամենայն:

**ՄՃԹ.**

Հաւասար հանին դրախտին, ւ ի դրախտէն սուրբ հոտ բուրեցան,  
աշտարակն ի փուլ խըզաւ, եւ լեզուքն բաժանեցան:

**ՄԻ.**

Ներբովթ որ եւ Բէլ աթի, էր զլուխ եւ մայր չարութեան,  
զոր Հայկ հայրըն մեր եսպան, եւ սակաւ ինչ կազդուրեցան:

**ՄԻԱ.**

Իաւթանասուն ւ երկու լեզուն, սուրբ հոգւովըն բաժանեցան,  
խրրոխտ եւ փափուկ արձակ, պերճ ծիծաղական ճոխաբան:

**ՄԻԲ.**

Աբրահամու եղբարք էին հարազատ Նաքովը եւ Առան,  
Առան երկու դուստր ունէր ըզՄալքութ եւ զնախնի Սառայն:

**ՄԻԳ.**

ՉՍարայ Աբրահամ էառ, եւ Մալքութ եղեւ Նաքովրեան,  
Առան ի յառաջ մեռաւ, մինչդեռ էր իւր հայրն ի կենդան:

**ՄԻԴ.**

Նա հնարեաց զծընունդ ջորոյն, եւ էանց զՏեառնըն հրաման,  
սորա էր որդի Ղովտն այն, բարեգործ ոչ հայրն ի նրման:

**ՄԻԵ.**

Աբրահամ ծանեաւ զԱստուած, եւ եղեւ նրմա սիրական,  
յորժամ էր ի յԱսորիս, երամակ հաւուց շատացան:

---

ՄՃԶ. — 1. — ... է հօթն ամբսեան, է: ճերպ ծինական ճոտմարան, Ժ. ճոտարան,  
 ՄՃԷ. — 2. — զոր ինչ, ինչ որ, է: ԻնՑ:  
 ՄՃԹ. — 2. — ի փուլ փըլաւ, է:  
 ՄԻ. — 1. — ասի, ասեն, Ժ:  
 2. — ըսպան, Չ:  
 ՄԻԱ. — 2. — ճոռական, Չ. ծիծաղա-  
 բան ճոռական, է. ծիծական ճոտարան, Թ. գեաս, Ժ:  
 ՄԻԳ. — 1. — Նաքովրայն, ԹժԻԻ:  
 ՄԻԴ. — 1. — զջորու ճնունդն, Խ:  
 2. — բարեբար, ԺԽ:  
 ՄԻԵ. — 2. — ի յԱսորիս, ի Միջա-

**ՄԻԶ.**

Ուտէին զվաստակ նոցա, եւ չինէր հրնար փրրկութեան,  
շատ աղաչեցին ըզկուռսն, եւ չեղեւ որպէս յուսացան:

**ՄԻԷ.**

Աբրահամ հայեցաւ յերկինս, եւ ասաց Աստուած պետական,  
դու ես յերկինս ի վեր, եւ յերկիր խոնարհ լիական:

**ՄԻԸ.**

Դու ես պարգեւող բարեաց, արարիչ տրուող բարութեան,  
զցասումընքո բարձ ի մէնջ, եւ բեզ փառք այժմ եւ յաւիտեան:

**ՄԻԹ.**

Ընդ խրնդրելն ի չիք դարձան, հաւուց տարմըն սատակեցան,  
յուսով հաւատաց յԱստուած, սիրտ եւ միտքն ալլէ յերկմբտեցան:

**ՄԻ.**

Յետ այնր եւ ետես զԱստուած, զստեղծողն էիցս ամենայն,  
որ ասէր խոստամար ընդ նա, զապառնին լինել հետակայն:

**ՄԻԱ.**

Ասաց զորդուց բազմանայն, անհամար եւ անթըւական,  
եւ զինքնն ծնանիլ զաւակ, յոր աւրհնին ազգըք մարդրկան:

**ՄԻԲ.**

Ասաց ել յերկրէ բումմէ, Պաղեստին այն բեզ սեպհական,  
ասաց ըզպանդըխտանայն, եւ զորդուցն որ չարչարեցան:

**ՄԻԳ.**

Զփարաւոնեանց չարչարանսն, եւ դարձեալ ըզգալն ի Բանան,  
հաւատով յարեաւ զընաց, եւ ըզյոյսն ունէր գաւազան:

**ՄԻԴ.**

Տասն անգամ փորձեաց Աստուած, զԱբրահամ զվէմն անթընդական  
մընայր հաւատով հաստատ եւ յուսով աներկբայական:

**ՄԻԵ.**

Առաջին փորձելն այս էր, ել յերկրէ բումմէ բընական,  
էառ փարաւոն զԱռաայ, ի պըղծոյն ամբողջ պահեցան:

**ՄԻԶ.**

Աբիմելիք նոյն գունակ, նայ լինէր յոյժ մեղադրական,  
Աբրահամ զկինընքոյր ասաց, եւ նոքա գայն ոչ իմացան:

**ՄԻԷ.**

Կագելըն Դովտայ հովւացն, ընդ Աբրահամու չարացան,  
խոստումն իճյամլոյն որդի, զոր փութայր լինել տեսական:

**ՄԻԸ.**

Զկողոպտողըն Սողոմայ կողոպտեաց ւ եհար հալածան,  
ի կողոպտէն բաժին չէառ, ւ ոչ կարծիս վասն ազահութեան:

**ՄԻԹ.**

Եւ ետ ըզՀազար ի ծեռն Սառայի լինել ծառեկան,  
ւ ի տանէն հանել որդուլք, ժառանգել ոչ ընդ Սահակեան:

ՄԻԶ. — 1. — զվաստակս, 2. զարտորայս, Ժ:  
ՄԻԱ. — 2. — յոր աւրհնին և յազգըք մարդկան, 2. . . . ազինքն ամենայն, է. եւ ազգն մարդկան, Թ. եւ ազգըք մարդկան, ԻԾ:

ՄԻԴ. — 1. — անդրգուական, Խ:  
2. — աներկբայութեան, Ժ:  
ՄԻԸ. — 1. — Զկողոպտուարն, ԹԻ:  
2. — Ի, չուկի 2. ւ ոչ, չեա, Խ:  
ՄԻԹ. — 1. — ծառական, Ժ:  
2. — Սահակայն, ԶէԹԽ. Սահական, Ի:

## ՄԽ.

Եւ նրշան որդւոցն եւ իւրն, որ ուխտեաց ընդ թրլփատութեան,  
իսկ մեծ ւ ահագին փորձանքն՝ Իսահակ որդին սիրական :

## ՄԽԱ.

Յորմէ բազմանալ մընայր, ազգաց եւ ազանց ամենայն,  
ասէր պատարագ մատոյ՝ ինծ յօժար մըտօք կամական :

## ՄԽԲ.

Ձոր նա հաւատով գիտէր, թէ չլինի մատըն մահըւան,  
զխոստումն Աստուծոյ յիշէր, որ անսուտ ւ անփոփոխական :

## ՄԽԳ.

Իսկ զինչ զՍողոմայեցիան, որ յիշումըն պրղծէ գրերան,  
որոց գարշութեան հոտովն՝ երկինք եւ երկիր լիացան :

## ՄԽԴ.

Քան զշուն լիրբբ ու պիղծք եղեն, քանզի շունքն ընդ էգսրն շընան,  
այլ նորա յընկերս մարմնոյ, անպատկառ եւ անզգուշական :

## ՄԽԵ.

Տէրն առ Աբրահամ ասէր, զաղաղակ նոցա չարութեան,  
եւ լի բարկութեամբ տեղայր, ի Տեառնէ ծըծումբ կորըստեան,

## ՄԽԶ.

Գինին զոր էարբըն Ղովտ, ի հետ էր ի զըղմէ աման,  
ղըստերբըն հընարեցան, աշխարհի պատճառ շինութեան :

## ՄԽԷ.

Այնպէս գիտացին նորա, թէ երկիր հըրով հեղեղան.  
արբենալ Ղովտ ոչ գիտէր, վասն որոյ ոչ մեղադրեցան :

## ՄԽԸ.

Երեք մարդ էին արդարբ, ի յայն ժամն եւ աստուածածան,  
Մելքիսեդեկ ւ Աբրահամ, սուրբըն Ղովտ որդին Սաանեան :

## ՄԽԹ.

Աբրահամ ծանեաւ զԱստուած, եւ ծընաւ զՍահակ սիրական,  
եղև Իսահակ արդար, բարեգործ ի հայրն ի նըման :

## ՄՃ.

Այնպէս հընազանդ էր նա՝ հօրն եւ մօր մըտաց կամական,  
զի պատարագելն ըզնա՝ էր հեզուկ զառն անմեղական :

## ՄՃԱ.

Աբրահամ կոչեաց զՂազար, ըզտընտեն իւր ազնրական,  
երդումն ետ նըմա յերանան, որ դուռն է եւ նիւթ ծընընդեան :

## ՄՃԲ.

Կին ածել Իսահակայ, ի յիւրում ազգէն հայրական,  
յորմէ ծընանին աստեղբ, անհամար եւ անթրական :

## ՄՃԳ.

Ետ ուղտօք զարդերբ հարսինն, ւ աղօթէր առ Տէրն էական,  
որպէս եւ կամիս զբարին, հան յառաջ զաւակ բարութեան :

ՄԽԳ. — 2. — լըցուեցան, է. ... եր-  
կիրս եւ երկինք գարշեցան, Խ:

ՄԽԵ. — 1. — Տե՛րն, Աստուած, Թ:  
ՄԽԸ. — 2. — Առանայն, էժԽ:

**ՄԾԳ.**

Ղազար յարուցեալ զընայր, կատարել զմեծին հրաման,  
հասանէր ուղուք հոգւոյն, ուր անգին կայծն եւ շափուղայն:

**ՄԾԵ.**

Ետես Ղազար զըմբեկ՝ ողջախոհ զիմօք հեզութեան,  
էր առ ջրհորին կացեալ՝ ի հոգւոյն ազդէր գալըստեան:

**ՄԾԶ.**

Ղազար տայր ողջոյն նըմա, որպէս պետն առ կոյսն Մարիամ,  
ւ յոր ինչ որ առաքեցաւ, Հռաքեկայ պատմեաց զամենայն:

**ՄԾԷ.**

Խորհէր եւ բըննէր ստուգիւ, զլինելին առնէր պատասխան,  
տայր գինդ եւ ապարանջան, մատանեակ ւ ոսկի դահեկան:

**ՄԾԸ.**

Գընաց եւ առ Բաղւիէլ՝ ազգական մեծն Աբրահամեան,  
գովեաց Ղազար զԱբրահամ, եւ ասաց ըզգործ բարութեան:

**ՄԾԹ.**

Գոհացան լըսողք բանին, հայրն եւ մայրն յօժար կամեցան,  
հարցուկ եղնն Հռաքեկայ, նայ ասաց եւէթ՝ հայ զընամ:

**ՄԿ.**

Բաժանեաց զբերեալ պարգեւսն, եւ յուղի անկեալ չըեցան,  
հասին ի յերկիրն իւրեանց, իսկ Սահակ ճեպէր գալըստեան:

**ՄԿԱ.**

Լըցան արդարոց խընդիրքն, հարսանիքըն զարդարեցան,  
բարիք հանդիպեալ բարեաց՝ Աստուծոյ հոգւով զօրացան:

**ՄԿԲ.**

Էառ Աբրահամ այլ կին, զԿենդուրայ յորդոցն Արեղեան,  
յորմէ ծընաւ վեց որդիս՝ Արշակ եւ Պալհաւ կոչեցան:

**ՄԿԳ.**

Նորա ելին յարեւելս, ընդ մեղաց Պարս անուանեցան,  
դասք մոզուցն ի նոցանէ, որք ընծայ բերին ծընընդեան:

**ՄԿԴ.**

Հարեւր եօթանասուն եւ հինգ ամաց, սուրբ ծերոյն եհաս վաղըման,  
Իսահակ եւ Իսմայէլ պահեցին յայրին Սիւքեմայն:

**ՄԿԵ.**

Ծընաւ Իսահակ զՅակոբ, եւ զԵսաւ յազատ Հռաքեկայն,  
երկուս ի մի յարգանդի՝ ծոյլ եւ ժիր կային միաբան:

ՄԾԳ. — 2. — ուղուք, Զէիծ. ուղ-  
ուք, Թ. շնորհօք, Խ:

ՄԾԵ. — 1. — զՀռաքեկ, Զ. ... հե-  
զական, Թ:

ՄԾԷ. — 1. — զլինելն, Թ:

2. — ապարճան, Զ. մատանի և ոսկի  
գեկան, Ժ: ապարջան, մատանի և կարմիր  
գեկան, Խ:

ՄԾԸ. — 1. — Գնացեալ, Ժ: Բաթւէլ,  
է:

ՄԾԹ. — 1. — լսողքն, Զ:

2. — հայր, ԶԹ:

ՄԿ. — 2. — իսկ Սահակ, Իսահակ, Խ:

ՄԿԲ. — 1. — Յարեթայն, Զ (ՄԿԳ)է:  
զԿենդուրայ ... Արեղայն, Ժ: Արեթայն, Խ:

ՄԿԳ = ՄԿԲ, Զ:

ՄԿԴ. — 1. — մեղաց, Ի. ըստ մե-  
ղաց, Խ:

ՄԿԵ. — 1. — եհաս օր վաղճան, Ի:

ԾՍՆՅԹ. — ՄԿԴ և ՄԿԵ տուններուն  
միջև Ժ և Խ օրինակները ունին երկու տուն  
ևս, այսպէս:

**ՄԿԶ.**

Յակոր ի յառաջ տեսաւ, եւ նսաւ ծընաւ փութական, Յակոր սիրելի եղեւ Աստուծոյ եւ ազգի մարդկան:

**ՄԿԷ.**

Իսկ նսաւ եղեւ որսորդ՝ եւ անփոյթ աստուածսիրութեան, զանդրանկութիւն վաճառէր Յակորայ ընդ ոսպնէաթան:

**ՄԿԸ.**

Եսաւ էր վայրենամիտ, եւ մազեղ որպէս թէ գազան, Յակոր էր անննգ եւ լերկ, պարզամիտ եւ անմեղական:

**ՄԿԹ.**

Յորժամ ծերացաւ Սահակ, մերձեցաւ արքն մահրւան, աչքըն վատատես եղեն, եւ տրկար անկեալ կայր ի տան:

**ՄԼ.**

Ասէր ընդ նսաւ որդին. երթ բեր ինձ միս վայրենական, թերեւս արհնեցից ըզբեզ, եւ Հռաբեկ գիտաց չէր ի կամ:

**ՄԼԱ.**

Կոչեաց Հռաբեկ ըզՅակոր՝ ւերկու ուլ եզեն տարեկան, եւ ըզմորթն եհան ւ արար պարանոց եւ բազկի պատան:

**ՄԼԲ.**

Առեալ Հռաբեկայ գՅակոր զխորովեալ միսն եւ փութացան, նըստէին առ Իսահակ, հայցէին ըզբանս արհնութեան:

**ՄԼԳ.**

Ասէր. ասելդ նսաւայ, եւ ասէր՝ ծայնդ այդ Յակորայ, մինչեւ զպարանոցն ետես, եւ զբազուկն ասել նսաւեան:

**ՄԼԴ.**

Աւրհնեաց Իսահակ գՅակոր, ըզբարին արմատ բարութեան, ասէր զօրաւոր լինիս, ի յերկրի յաղթող զօրական:

**ՄԼԵ.**

Եւ երկնիցըն ցօղըն բեզ, եւ երկրի պըտուղս ամենայն, արհնութիւնս այս երկրաւոր, մինչ ծնանի Բանըն Հայրական:

**ՄԼԶ.**

Եկեալ ի յորսէն նսաւ, եւ արար ճաշ պատշաճական, եւ մատոյց Իսահակայ, եւ խընդրեաց ըզբանս արհնութեան:

(22)

Ն. ԵՊՍ. ՄՈՎԱԿԱՆ

Ձեայ առ Սառայ եղին, որ յառաջ էառ ըզվաղճան, քառասուն և ութ ամաւ և եղաւ յայրին Սիկիմայն:

Ձոր գնով Աբրահամ էառ՝ արծաթոյ յորդոցն Եմօրայն, զի քայլ մի ոտին չուներ նայ անդրէն իւրեանց գերեզման:

ՄԿԶ. — 2. — ... և որդոց, Խ:  
ՄԿԷ. — 2. — ոսպնէթան, Է:  
ՄԿԹ. — Յորժամ . . . , և տկար անկեալ կայր ի տան, Ձ:  
աչքըն . . . եղև, մերձեցաւ օրըն մահրւան, Ձ. աչօք վատատես եղև, Ժ:  
ՄԼԱ. — 2. — և զմորթին, ԷԺ: . . .

փածանոց . . . պատեան, Ը. փածանոց, Յ:  
ՄԼԳ. — 1. — ասելը, ազգելը, Խ:  
2. — նսաւայն, ՁԷ. ասաց նսաւայն, Ժ. ասաց, Խ:  
ՄԼԵ. — 2. — երկնաւոր, Խ:  
ՄԼԶ. — 1. — ի յորսոյն, ՁԻՅ: